

# ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱՅ

## ԲԱՐՈՑԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍԳԻՏԱԿԱՆ

Կը հրատարակուի ամեն ամսոյ սկիզբը:  
 Բաժանորդագինն է կամ յիշիկ վճարելի՛ք՝ ծարձելում 8 ֆր.  
 — 4 րր.: — Վնգամնեայ՝ 5 ֆր. — 2 րր. 50 կոպ.:  
 Մեկ թիւ առանձին՝ կը վճարուի 1 ֆր. — 50 կոպ.:

Խմբագրութեան կենդանացայրն է՝ Վիեննա, Միտ-  
 թարեան Միաբանութեան Մշակ վանքը:  
 Ժամրո ծայրին խմբագրութեան վրայ է:  
 Ժամանցմունքն առանձին սակարկութեամբ:

### ԲՈՒՅՆՆԵՐԻ ԹԻՒՆ

**ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ**  
 ԲԱՆԱՄՈՒՄՆԱԿԱՆ — Տարադարձութեան ենդիր:  
 — ԳՐԱՆՆԱԿԱՆ — Ի գրուածոց 2, Յովսէփայ Վ. Ի Գաթր-  
 քեան հատակորոցը: Փ. Բիզանդացի: — Դիտո-  
 ռուիքն մը:  
 — ԴՐԱՆԱԳԻՏԱԿԱՆ — Իրևանոյ շայրոց:  
 ՆՆԱՌՕՍՏԱԿԱՆ — Պերսիպոլոյ սեպագիրքը:  
 — ՊԱՏՄԱՆԱԿԱՆ — Սկզբնաւորութիւնը Նոյնիոյ  
 Եկեղեցւոյն եւ Ազգարո զորոցը:  
 ՄԱՏԵՆԱՌՕՍՏԱԿԱՆ — «Հանդէպ զառկանական եւ  
 պատմական»: «Նոյնոս»: «Մուր»: «Ժաղիկ  
 Մանկանց»: «Սուրբանդակ»:

**ԲԱՐՈՑԱԿԱՆ**  
 ԽԱՂ ՈՒ ԺԵԹԻՉ — Վերջին ժամանակներէ վէպ մը:  
**ՍԵՆՏԻՍԵՆ**  
 ՆՈՐԱՄՈՒՐ — ՏԵՏԵՍԱԿԱՆ — ՄԱՆՐԱՄՈՒՐ  
**ՔՈՂՈՔՈՒՆ ԵՏՈՒԹԻՒՆ** (Պատկերա Մուրքէի):

### ՈՐՄՈՒՄՆԱԿԱՆ

### ԲԱՆԱՄՈՒՄՆԱԿԱՆ

### ՏԵՐԻՊՈՐՏՈՒԹՅԱՆ ԹՆԳԻՐ

(Ըրդարարական)

Յիշման ինքզոյ նիւթ եղած է մեր հնու-  
 թեան հարազատ հնչմանցն յետնադոյն ժամա-  
 նակներուս հետ անմիաբանութեան (նոր տա-  
 րադարձութեան) Պատճառը գտնել եւ մեկու-  
 թիւնն ընծայեցնել: Հասարակօրէն առանց եր-  
 կար տառամտելու կը վճռուի թէ տգիտու-  
 թեան արդիւնք է նախնական հնչմունքէն  
 խոտորւմը, մանաւանդ՝ ինչպէս յայտնի է՝ երբ  
 մեր ժառանգներուն վրայ է խօսքը: Հիմայ որ  
 տեսանք յիշեալ խոտորման հնու թիւնը՝ կրնանք  
 սպառօվութեամբ սպասել որ նոյն գտապար-  
 տութեան վճիռը՝ գուցէ աւելի իրաւացի հա-  
 մարելով աւելի համարձակ պիտի կրկնուի այն

«տգիտութեան դարուց, վրայ: Բայց չվաղվա-  
 զենք: Ստուգիւ գիտութեան արդիւնք չէ՛ տգի-  
 տութեան դարուց որեւէ ըրածն ու կրածը, ա-  
 մէն մէկ երեւոյթը՝ տգիտութեան արդիւնք հա-  
 մարիլ: Հնչմանց յընթացս ժամանակաց այլ-  
 լու թիւնն ոչ թէ ինքն ըրած՝ այլ կրած է ժո-  
 ղովօրդն առանց գիտակցութեան. — ուստի  
 եւ լեզուաց կենացը մէջ գիտուած այս լոկ պատ-  
 մական երեւոյթը պարզապէս ժամանակի ար-  
 դիւնք է եւ ոչ այլ ինչ: — Տգիտութեան  
 արդիւնք՝ ստուտախառններն են, որ ստորին գարե-  
 բէն աղին ցայսօր յաճախեալ են հայերէն գը-  
 բուածոց մէջ: Այն անգրագէտ խոտորմունքները  
 միայն այս մեր ինքզոյն պիտանի ծառայութիւն  
 կը մատուցանեն՝ որոշակի մասնանկը ընելով  
 ժամանակին տիրու հնչումը, կամ նաեւ հընչ-  
 մանց դեռ երկակողմանի անկայուն վիճակն ըստ  
 ժամանակին. ինչպէս յառաջ ալ ակնարկեցինք:  
 Վասնզի տառասխալ տեղի ունի գրեթէ միշտ՝  
 երկու նոյնահնչիւն կամ շատ նմանահնչիւն տա-  
 ռերու մէջ:

Նմանապէս որչափ դիւրին եւ առձեռն-  
 պատրաստ՝ նոյնպէս անհիմն մեկուտութիւն է ե-  
 րեւութիւն՝ այս կամ այն օտար լեզուի ազդե-  
 ցութիւն համարիլ: զորօրինակ կրկնեցի յար-  
 մարագրութեան կերպը փոսնիկ աղբին հաղոր-  
 դակցութեան տալ. երբ այն օտարաց լեզուէն եւ  
 ոչ իւրի մուտ գտաւ կամ ծանօթացաւ: Տայ աղ-  
 գին, որչափ գիտեալ. նա եւ ոչ՝ եթէ բառական  
 ալ ծանօթամար՝ կարող էր նոյն արդիւնքն յա-  
 ռաջ բերիլ զոր յառաջ եկած կը տեսնենք:  
 Բայց ահա կրկնակիցն գուրս ալ այն գարեբուն  
 արեւելեան գառաւներն իրենց արեւմտեայ աղ-  
 դակցաց զոյգ կ'ընթանան յայսմ, եւ ոչ քաջ  
 մի ետ մնալով. (Հռոգիտ, Բ տարի, եր. 208) Թող  
 որ այս նոր տառագրութեան պիտիքն հայ

Տնչմանց պլյալու.թեան սկզբնաւորութիւնը կանխազգուցանք գտանք ի Հայաստան քան զՓոսնկաց մուտը. (անդ:) Այո՛, անտարանայի ե ազգի մ'արտաբերութեան վրայ օտար լեզուի ազդեցութիւնն՝ եթէ նոյն ազգին մէջ բաւական տիրող, եւ մասնաւոր՝ եթէ բուն տիրող լեզուն եղած է. բայց կարծեմք թէ 1) այն Տնչմանց վրայ միայն զբռնող այն օտար շուին, եւ իւր տիրողութեամբ թեզի սեպհական Տնչմունքը վարէ տանի քու լեզուէդ. եւ կամ 2) այն զեպքին մէջ միայն երբ քու մէկ գրիդ ձայնն անոր յատուկ Տնչմանն նմանութեամբ եղանակաւորի: Երկու դեպքն ալ շոշափելի կերպով բաւական օրինակն ունիցը մերձաորակաց մեր Հայերէնին պոժմու պլեւալլ գաւառական Տնչմանց վրայ. (քանի մ'օրինակ թիչ մը վարը կը տեսնենք:) Իսկ առաջարկեալ ինչորոյս մերձենալով՝ Տնչմը բառաձայնից թիչըն ու իխարը, (միջինն ու լեբին) իրար փոխանակելուն՝ չգիտենք թէ հնչւոյս կրնար օտար մը պատճառ ըլլալ, զորօրինակ Փոսնկն, երբ ինքն ալ Հաւասարապէս նոյն երկու կարգ (b, p) — ց, k — d, t) Տնչուն որոջ կերպով ունի իւր մէջ. — Եւ այս իսկ է փնտնուածը. մասնաւոր որ, ինչպէս բարն, եւ ոչ ըստ բաւականի ծանօթացած՝ թող թէ ընտանեկան կամ տիրող լեզու եղած էր Հայոց: Մասնաորակէս դիտելի պարագայ մ'ալ աս է՝ որ փոխանակփոխանակ Հայուն Տնչմունքն պլյալու.թեան տարբերակ կը տեսնենք որ Փոսնկաց Հայերէնի մէջ ժտած բաւերն անոնք պլյալու.թիւն կրած Հայածնե դարձած են, ինչպէս Տնչագոյն ժամանակներ ալ շատ յունարէն եւ լատիներէն բառերը կը Հայանային:

Չնք յիշատակեր արաբերէնն որմէ շատ աւելի բառ անցած էր ի Հայս նոյն միջին դարուց մէջ. եւ ուրախ ենք որ ոչ ոք զեռ երեւակայեց Արաբացոց ազդեցութեան տալ Հայոց միջինդարեան արտաբերութիւնն ու տառադրանութիւնը:

Չկայ ստուգիւ ժամանակ մ'ինչպէս վերջին դարերս՝ ուր օտար լեզուներ այնպէս յորդ եւ անխնայ ոլորած ըլլան զՏնչ ազգը՝ մինչեւ շատ տեղուանք զՏնչերէնը մոռցընն. այլ եւ այնպէս նոր Հայոց խօսած Դ, 8 պլալզգի լեզուներէն չկայ եւ ոչ մէկն որ կրցած ըլլայ այնպիսի յեղաշրջութիւն մ'ազդել Հայերէն գրերու վրայ:

Արդ՝ որ եւ որպիսի պատճառ է ալ այս երեւոյթն յոռաջ եկած Տնչմունքն, կը մնայ Տնչաստուռն՝ որ պոժմու միջնըրեւոյ Տնչ Տնչմունքը շարունակութիւն է միջինդարեան արտաբերու-

թեան. միայն ժամանակի ընթացքով իւր որոջ կերպն առան եւ Տնչաստուռն. ոչ, ի, որ — ք, ց, d, ե ոչ անորոջ երկարողմանի՝ ինչպէս որ Տնչմանց պլյալու.թեան առաջին գարեբը զեռ կ'երբերային Տնչն եւ նորոյս մէջ: Բ, ք, պ այսօր դարձոցները կ'աւանդեն յԱրեւմուտս՝ pen, kim, is, եւ յԱրեւելս՝ ben, gim, da, — Ինչպէս կ'աւանդէին ծ — ծր գարուց՝ այն սննմանց ժամանակաց դարձոցները. ո՞ գիտե՛:

Անուամալ է, բարնք, պլալզգի լեզուի Տնչմանց վրայ ազդեցութիւնն ինչ ինչ դեպքերու մէջ: Աւտարի օտար ազդեցութեան քանի մ'արդիւնք:

Շատ հաւանական է որ բովանդակ արեւմտեան, փոքր Ասիական միւլեւ, Արաբոյն միջավայրը ապառան բազմութեւ կազմակերպութեանց մէջ Հայերէն Տնչմը բազմայններուն երբեակ (բ, ոչ, է) աստիճանաւորութեան անհետանայ, այսինքն լով երկուքի (b, p) ամփոփուիչ նոյն երկրորդուն մէջ տիրող լեզուաց ազդեցութեան ըլլայ. որ են՝ ասիական, վայաք, լեհ եւ մասնա լեզուներ. որոնք երկու աստիճան միայն (b եւ p) ունին Տնչմը առաջ:

Սր տեսնենք զարձեղ ասիականաց կազմակերպութեանց մէջ ք եւ — թիչն ու իխարը՝ միջին աստիճանի մէջ վրայ իրար հետ նոյնացած, նոյնպէս եւ թեանը ու կրկնակ լ զորը դարձած է բաւական նորացած, այնպէս որ ճիշդ ասիականն ք եւ լ Տնչացած են այսօր անշտի Հայուն բերանը՝ տարբեր արդի Միջինդարուց ճշդ գազոյն արտաբերութեանն: Պատճառն այն է՝ ինչ որ թիւ յառաջ բարնք:

Այն գաւառներն ուր Տնչ ազգին մէջ ազդային լեզուն գարեբ է վեր ընտանիք եղած է եւ տանկերէն տիրած, ընտանիք եղած են նաեւ՝ ասիական օտար յ, ք, ց ձայները, եւ ի միջոց է, իսկ յ մէս ու ի ք. միւլեւ նաեւ ձայնաւոր զբերու յարձուրութեան ընթացքը՝ ասիական ծանր ու թեթեւ (տիւլ, իտիւլ) ձայնաւորներու օրինաց ենթարկեալ է. որով Հայերէն բառերը կերպարանափոխ եղած՝ զուտ ասիական կը ձեւանան:՝ — Այս եւ ասոնց նման դեպքերու մէջ տեղի ունի եւ ունեցած է օտար ազդեցութիւնը:

Եւ ինչն արդեօք զարմացնէ կամ այսպիսի տազնազնցընէ զմեզ այս թիւլ եւ իխար Տնչմանց իրար փոխանակելը որ մեր Հայերէնն վրայ կը գիտենք, երբ շատոնց ծանօթ է բանասիրաց՝ թէ թիւ լեզու կայ որ

1 Հայերէնի յատուկ կախուղ ք ձայնը գեւ շատերուն թերեւն անարատ եւ անխառն Տնչացած է՝ մասնաւոր ասիական մէջ:

2 Կրկնակ ինտուլու ե նաեւ արաբախօս Հայ դաշթականութեանց Տնչմունք:

3 Գրանցով է բովանդակ ֓Փոքր Ասիայ ասիական Տնչոց մէջ ժամանակաւ կրկնական կամ երկարական բառերուն առան կրած ասիական կերպարանափոխութիւնը. որոնք զբեթէ միակ Տնչացածն են ազդային լեզուի: Արաբաց են՝ Կիւլեյ, կերակ-Ղիւլեյ, կիւլեյի. ասլըն, ձայն, (ժամաւ երգ.) հոլ, իտալ, Հոլաքը, իտալաւոր. զեւթ, դանաթի, ծնունդ. ասլու, ազհաքը, սիլ, սիհէ, կիւլեյ, կրկնակ, հոլաքուլու, իտալութիւն. փորածի, փորանդ, ինչպիսի, կիւլապու, (կիւլապու) հոմանիք: Հարեւոյնք: Եւ այլն: Եւ այլն: Մասնական տեղերու յատուկ են՝ Արեւն, Արեթն, (Յարութիւն), Բերեթիք: (Գրիգոր) Ինչու (Ընկալ) եւն:

նոյն անցքերէն անցած չըլլայ ժամանակի անցմամբ: Առ ժամն միայն նոր լեզուները դիտելով եւ հարեւրաւորներէն միայն բանի մը օրինակ յիշելով բուսական համարիւք բարդաւայլ երկու եւրոպական բար լեզուներն

զգերմաներէն եւ զանգղիարէն եւ անմիջապէս կը գտնենք յաջորդ տառադարձութեան կերպերը շատոց տեղան, թէեւ նիւթական գրութեան այժմու հնչման հետ միասին չէ շատ տեղ:

- b = h. hab, have, heb, heave. raub, reave. web, weave. taube, dove. grab, grave. liebe, love. geb, give.
- b = f. halb, half. kalb, calf. selb-er, self. laub, leaf. leb-en, life. laib, loaf. dieb, thief.<sup>1</sup>
- w = wh. was, what. weis, white. wein-en, wine. weile, while.
- f = p. auf, up. affe, ape. hoff, hope. helf, help. schlaf, sleep. tief, deep. bischof, bishop.
- f = v. teufel, devil. dreifuss, threefeet.
- g = gh. teig, dough. trog, trough. geist, ghost. genug, enough.
- g = y. tag, day. mag, may. sag, say. leg, lay. weg, way. auga, eye. garn, yarn. geb, yarm. gester-n, yester.
- y = g. ey, egg.
- ch = k. wach, wake. such, seek. woche, week. buch, book. koch, cook. eiche, oak. streich, stroke. joch, yoke.
- ch = gh. acht, eight. nacht, night. licht. light. fecht, fight. knecht, knight. haak, high. durch, through.
- d = th. du, thou. ding, thing. denk, think. dank, thank. denn, then. drei, three. distel, thistle. kleid, clothe.
- t = d. tod, death. alt, old. kalt, cold. halt, hold. schulter, shoulder. blut, blood. trink, drink. brut, brood, bed, bed.
- t = th. monat, month. trumm, drum. vater, father. mutter, mother. watter, weather.
- th = d. thue, do. thür, door. noth, need. roth, red. furth, ford. theil, deal. than, dew. theuer, dear.
- th = t. thraue, tear. than-on, tan. thee, tea. theer, tar.

Եւ ոչ այլապէս միայն՝ այլ եւ նոյն իսկ բուն գերմաներէնի երկնագոյնն եւ կրօնաբարդն բարբառներուն, Միջին եւ Նոր բարձր-գերմաներէն բուսականներուն վրայ շատ աստիճան կը դիտուի նոյն երեւոյթն: Ասոնց հնչեղութեան օրինակն եւ հիմնական գերմաներէնէն յառաջագայտութեան այս կերպով կը նշանակեն գիտնականք: 1

	Հնչեւերապ.	Հիմնկ. գերմ. <sup>1</sup>	Բարձր-գերմ. <sup>2</sup>
Նուրբ.	p	f	f
	k	h	h
	t	th	d
Միջակ.	b	p	pf, f
	g	k	ch, (k)
	d	t	t, z
Թաւ.	hh, jh. փ	b	p (b)
	dh, փ	d	t
	gh, փ	g	k (g)

Այնքան եւ միտ դնողին՝ նաեւ լատիներէնի ձեռն. դոց: իտալերէն, զաղղիկերէն եւ անկէ սպանիարէն եւ այլն լեզուաց նոյն յատկութիւնը, որոնց մերթ մեկուն կամ երկուքին եւ մերթ ամենուն վրայ կը տես-

նենք համբ գրեթե կրած տառադարձութիւնը. — Հասարակօրէն լեզվերը միջակն փոխուած, (p, c, t = b, g, d) Այսպէս լեզին p եղած է b եւ երբեմն v: այս լատին բառերուն վրայ. lupus, populus, apus, capra, aprio, sapro, opera, եւ այլն:<sup>1</sup> — C եւ q շատ բառերու վրայ եղած են g; ինչպէս են՝ acus, lacus, locus, lacrima, acer, mator, plico, sequo, agna, եւ այլն: — Նոյնպէս լատ. t փոխուած է ի d նոյն նոր լեզուաց մէջ. Pater, mater, quaternus, lauro, pastonus, pietas-e, veritas-e, մանուսանք ի սպան. totus, vitis, vita, petra, rota, moneta, armata, moderatus, moderato, եւ այլն եւ այլն: 1

Այսպէս նորագոյն գրուող լեզուաց կրած այլուլուլութիւններն կը բազմապատկեն գրեթէ յամուհաման՝ ըստ իւրացունէր գառնական բարբառաց. սես քառ. digo, fogo, cogo, gingo, fogana, (փխ. dico, fuoco, focaccia). Ասոր շատ նման երեւոյթներ անպակաս են հին եւ նոր կամ այժմու տրեւեւներն եւ արեւմտեան տարեկ բարբառաց մէջ:

Իսկ մտեսնուելու գերմանացւոց համար, որոնց՝ աշխարհածածութ է ի կենդանի հնչման օտար լեզուաց նուրբ ու միջակ (p, b եւ այլն) համար բազմապիսններն իրարու փոխանակելն,<sup>2</sup> (եւ որուն կը տեսնենք որ

<sup>1</sup> Հայերէն նոր (արեւմտեան) տառադարձութեան ինչորոց ստեղծման աւթիկ՝ այս մասին համարու ընդհանուար անտեւթիւն մ'ընծայեցուցած է "Հ. Գ. Մ. ր տարադարձութեանը հրատարակած հասարածն Ալեքեւեթ օրագրի՝ 1888, Ապրիլ 11:

<sup>2</sup> Այս b ~ v դեպքն մէջ է հրատարակողը եւ v դիր-այսինքն՝ այս վերջնայն տեղ է կը դուրսի՝ քանի որ յաջորդ ձայնաւորի մէ չէ յեցած, որն որ երբ ձայնաւոր մ'առնեն ունենայ՝ ըստ կանոնի իւր նախնական v հեղ կ'առնու. տես self, (փխի selv.) selves, thief, thieve. lief, lieve. give, gave, gift, leave, leaf, — Այսպիսի է նաեւ բարեւ. f փխի v; — viif, (լատ. viv.) hrev, (hrev.) neuf, (nov.) neuf, (novem.) nef, (nav.) clef. (olav.) sauf, (salv.) oouf, (ov.) boeuf, (hov.) actif, juf, եւ այլն. յաջորդ ձայնաւորաւ. vive, brévet, neuve, neuvaime, sauver, active, juive.

<sup>3</sup> Հին բարձր-գերմաներէնն որ գրեթէ արեւելին առնեն նմանն ու մերձաւորն եր հնչող մեծաւ մասամբ կրօնական լեզու է, միայն հասակաորոշը պահուած:

<sup>4</sup> Յեւ Ա. Գ. Շլայխեր (Aug. Schleicher). Գերմաներէն լեզու. Բ սպար. Հիմնութիւնքից. 1869. Երես 100:

<sup>1</sup> P ձայնին ի v գառնուելը գրեթէ միշտ b ձայնին անցնելով է պայտէ p — b — v.

Այսանիցքէն b գրութիւնը Հաստատ պահելով շատ անգամ կը հնչէ v, որ իտալացին եւ մանուսանք զաղղիկացին նոր ուղղագրութեամբ զb ~ v լըմած են ի v. Այսպէս են՝ հիտալ. sopra, riva, povero, lavoro, եւ այլն. գղղ. savon, évesque, rive, rave, ravir, եւ այլն:

<sup>2</sup> Այսանիցքէն՝ loho, pueblo, abeja, (գղղ. abeille.) cabra, (chèvre.) sabor, (saveur.) obra, (oeuvre.) — xabon, (գղղ. savon.) cubrir, (couvrir.) cebolla, (խո. cipolla) եւ ի. — Հին Հայերէնի համար Բ ~ v. Հնչողութեւ արթի. Եր. 209:

<sup>3</sup> Իտալ. ago, lago, luogo, lagrima, agro, magro, piego, segu. Սպան. aguja, lago, lugar, lagrima, agua, — fuego, amigo, եւ այլն: Գաղղ. aiguille, aigre, maigre. <sup>4</sup> Իտալ. եւ սպան. padre, madre, quadrano, ladrone, padrone, pietado, veritate, (պ. verdad, sanidad, ciudad) — todo, vida, (լատ. vitis), vida, piedra, rueda, moneda, armada, moderado, moderador, salvador, եւ այլն:

մեկուսիքին այսօր մեզմէ կը ոգտանուի) կ'ըսենք նախ թէ այս ազգն ի բնէ եւ դարերէ ի վեր կըր թէ ան- զայն յայտ մասին՝ ոչ միայն օտար լեզուաց՝ այլև իւր բնիկ լեզուին արտաբերութեան մէջ յաճախ կը գծէ, ի բաց առեալ մասնազեաններն եւ ուշադիր բանասէր- ները: Արե՛ք բանի մը գար յառաջ բառական անորոշ եւ երկտեակ եր նաեւ ուղղագրութիւնն. եւ զեւ ցայտ- ր ստակը Տնչման աստիճանը կը Տարգմարին Էջիկ՝ զանազանելով՝ «ի հոսմ ին = ք, եւ ս'ըջլ ին = ք. Ասէ է՝ օրինակի համար՝ որ շատերը հակեալ են գրել Guardia փակ g guardia, եւ այլևայլ գերգառառնաց ա- նուններ երկրորդական ձեւերով մնացած են գրութեան մէջ. զօրօրինակ Victor եւ Figdor, — Bayer եւ Payor, — Burger եւ Parger, եւ այլն. Թէեւ երկրորդներն ուղիղ չեն: — Ազգային առանձնական յատուկութիւն մի է այս՝ ինչ ինչ ցեղերու: Որուն ծանօթ չէ Սլեռելե՛ր՝ Աբաց եւ մանաւանդ Ղազար՝ իրենց սեպհական բնական տա- ուղարածութեամբ ասանկերն իստուածքն այդպէս. (բոս միջերկրեայ հայ Տնչման յարմարագրութեան.) Օ՛ր ի՛նչ րո՛ւր րո՛ւր: Ի՛նչ րո՛ւր: (այն ինչուք սակաւ է, եղբայր!) Այս նկատմամբ Արեւմտեցի Աբացներն անուանելու ենք Գերմաններն:

Արդ լեզուաբանութեան մեծաբայլ յառաջադի- մութեան արգելներն են մանրակրկիտ խուզարկութիւնք անին լեզուաց այս բնական ճամբով կրած տառագար- ձութեան. — կամ մանաւանդ նոյն բնական տառա- գրութեան ցնուութեանց արգելներն է եղած՝ լեզուա- քննութեան այն մեծ յառաջադիմութիւնն որ այսօր բնահասարակ մարդկային լեզուաց վրայ ուղիղ եւ ճիշդ հետեւութեանց կը հասցընէ:

Այս բնական ինքնագործ տառագարձու- թեան (Տնչմանց այլայլութեան) պատճառը ինչ- դրուելուն՝ առանց ինքնակամ մեկուսիքեանց մեջ թարթափելու շատանանք մասնագէտ իմաստնոց հետ միաձայնելով՝ թէ սոսկ լեզուաբանական երեւոյթ մըն է այն որ կը գիտենք՝ ինչպէս ու- րիշ լեզուաց՝ նոյնպէս մեր հայերէնին վրայ հին եւ միջին եւ նոր ժամանակներ: Միայն յաւե- լունք մեզ յատուկ նշանադր եւ կարեւոր կէտն ալ՝ թէ Չկայ լեզու մ'այնպէս որոշ կանոնաւոր կերպով երկու կարգ բազանայններն իրարու անվերջ փոխանակած՝ ինչպէս արեւմտեան ը- սուած հայերէնը դարերէ ի վեր:

Ասով կը փակենք արդի Միջերկրեայ ար- տասանութեան կամ այժմու առաջին քառասա- կանին Տնչմանց բաժինն, որ իւր ծագմանն հա-

սու բնելու համար խտորեցուց զմեզ գէպ ի հնագոյն դարեր, եւ դարձեալ մեկուսիքնը գտնելու համար օտար ազգաց հետուար սահ- մաններն յածեցուց:

(Հարուն-իլի)

Գ Ր Ա Վ Ա Ն

Ի ԳՐԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՄՈՒՆ ԳՒԻ ԳՈՒԹՐՈՒՆՆԵՆ ԷՆՏՆՎՈՏՏԱՐԷ

Փ. ԲԻԻՉՈՒՆԻՆԻՆԻ

Տարօրինակ վիճակի մէջ կը գտնենք «Փ. Բիւզանացոյ», կոչուած մատենարն: Աս վիճակն իրեն նախնական է. վասն զի անանկ բուն հայկական յատուկ լեզու մ'ունի որ ինչ եւ իցէ փոքր կամ մեծ բնդմիջարկութիւն (interpolation) կը մասնուի. եւ նոյն իսկ ան դա- րուն՝ ան մատենան այսպէս եւ ոչ այլազգ տե- սած է ամենայն որ: Ղազար Ծ՝ դարուն վերերը Ահահայն Սափկոնիկին հրամանաւ վերոյիշեալ պատմագրաց շարքը, ինչպէս ինք կ'ըսէ, շարու- նակելու ձեռնարկելով՝ ի սկզբան իր նախորդաց վրայ դատաստան մը կ'ընէ: Ագաթանգեղեայ վրայ գովեստան ուրիշ խօսելու թէ մ'ը չունի, որովհետեւ իրեն, մնեսանդ թէ իր ժամանա- կին բանաբանականը չէր կրնար այնչափ յառաջ անցնիլ՝ որ նաեւ անոր վրայ գոնէ քիչ մը յեր- կուանար: Սակայն Փաւստոսեայ գիրքը շարաշար կ'ընէ անոր դատաստանէն. եւ ի վերջոյ այն ան- պատեւութեան ծագումը փնտռելով՝ կ'ըսէ ան Աղաղարչպատու զաթուղիկէի վանաց երեցը. «Ի Բիւզանդիոն, յայնպիսումն քաղաքի եւ ի «մէջ այնչափ բազմութեանն ուսելոյ (ուր ինքն «Ղազար ալ անձամբ գտնուած է) վարձեալ «այրն Փաւստոսս այնպիսի կէտ արդեօք անհաճոյս «լսողաց բանս կարգէր ի պատմութեան իւրում. «քաւ եւ մի լիցի: Ուստի եւ անհաւատալի ի- «մում տկարամտութեանս կարծեցալ գործն, «ասեմ թէ գուցէ այլ որ յանդուգն եւ անհրա- «հանգ բանիւ լըբարար ձեռնարկեալ յիւրն, «գրեաց զինչ պէտոս ըստ կամի, եւ կամ զի ու- «րուք անկարեալ գիպողոջ այլաբանեալ վնասեաց, «եւ անուամբ Փաւստոսին վերոյ յանդգնու- «թեանն սխալանս համարեցաւ ծածկել:» Գ Կան

<sup>1</sup> Հասոնց յառակ է, եւ եթէ ներքէ է բնէ՛ ընդ- հանուր գայթակազութիւն մ'ենգած է գերմանական ազգին (կամ գառապոս աւել կամ նուազ իհաս Տնչմամբ) գտը- րոն շարքը. թէ իմպը կարգը ձայնն իրեն օտար եւ անբնա- կան ըլլալով՝ ի հարկ անոնց իրտարբուն կը գիծէ, որ են իրեն ընտելականները և, 2, 3:

<sup>2</sup> Որն որ «Հայոց պատմութիւն» կ'ըսուէր իր ժա- մանակը: Թէ իր ժամանակը եւ թէ ետք գոնէ բառական ստեղծ, այսու անուամբ Ծ՝ գարուն կենտր Քրտիպոսիս ինչ ինչ բաժն է ան ճիշդն անուշա- թուտարանայն արքունեաց մէջ վնասողը Հայոցոց:

<sup>3</sup> Գ. Փարպեթ, Յառաջադիմութեան մէջ: